

13421

342

4 - 22

1905

2010

Ի՞նչո՞ւ ՀԱՄԱՐ ԿԲ ՀՐԱՏԱՐԱԿԵՆՔ ԱՅՍ

ՊՐՈՇԽԻՐԻ

Միանգամ ընդ միշտ բոխ լսաւներու առաջքը առնելու և մեր մասին տարածութ զրպարտութիւններու և յետ այսու նորանոր անփառ հայնորութիւններու պատասխանել չը զիջնելու և մեր հակառակորդներու ինչ ասոյի ձանի զրպարտիցներ, անփառ հայնորութիւններ և յայրնի իրողութիւնները և դեպքերը անխաղօրէն խեղարիշութիւններ ըլլալի ցոյց տարու համար կը հրատարակենք այս պրօշիքը. որուն մէջ ընթերցողը պիտի տեսէ յատակ կերպով մեր հակառակորդներու ձգդրիս պատկերը:

Ոքրեմն, յետ այսու մեր դեմ գրած անփառ հայնորութիւններուն և զրպարտութիւններուն ոքրիզ պատասխան չունինք տաղիք, եթէ ոչ միշտ իրենց ներկայացնել մեր այս պրօշիքը և անեն անգամ յիշեցնել ընթերցողին քէ կարմէ հաշառք ընթայել և կարևորութիւն տալ մեր անազնիք և անողաւիրու հակառակորդներուն:

Այս պրօշիքի պրակները նետգնենք պիտի հրատարակին, նետեարար սկսոք և հաշաքերողոր հրատարակածները և ի մի անդուիդ:

ՏՈՒՐ. Կ. ՓԱՇԱՅՅԵԱՆ

Աղեքսանդրիս 10 Սեպտ. 1905



37070-66

2001

50875-Ա. Հ.

ՆԱՄԱԿ

ԱԴԵՔՍԱՆԴՐԻԱՑԻ ՀԱՅ ՀԱՍՏՐԱԿՈՒԹԵԱՆ

Ինչո՞ւ համար վիժեց, Ազեքսանդրիոյ Աահմանադրական պայքարը:

Այս նիւթի մասին թէև գրողներ ու խօսողներ շատ եղան, ասկայն չի կրցան ժողովրդին ցոյց տալ վիժման իսկական պատճառները:

Մենք պարտաւորութիւն զգացինք հայ հասարակութեան պարզել բուն պատճառները, որպէսզի անցեալը դաս մը ըլլայ ապագային համար:

Աահմանադրական պայքարը վիժեց անոր համար որ 1.— այդ շարժումը բոլորովին արուեստական էր, 2.— ժողովուրդը պատրաստուած չէր, 3.— Պայքարը մղողներէն մեծագոյն մասը անձնական հաշիներով ու կիրքերով առաջնորդուած էր, 4.— Պայքարը մը դողները օրինաւոր միջոցներով չառաջնորդուեցան, 5.— Պայքարը սկսողները հայ հասարակութեան մէջ համակրութիւն վայելող մարդիկ չէին մեծ մասամբ. 6.— Եւ որ ծանրակշիռն է, պայքարը սկսողներէն շատերը, իրենց անցեալով բոլորովին հակառակ դիրքի մը մէջ գտնուած էին հանդէպ Աահմանադրական պայքարին և խնամակալութեան:

Պարզենք և փաստերով հաստատենք մնը բաժ-



ները: 1.— Շարժումը արուեստական էր, որովհետեւ պայքարին մասնակցողները կը բաղկանային զիմաւորաբար շարժումը նախաձեռնողներէ և անոնց խարեր համար մի քանի մասնակցողներէ, հասարակութեան մեծ մասը սկիզբէն մինչև վերջը բոլորովին անտարբեր մնաց այդ շարժման, ժողովուրդին վերաբերումը դէպի այդ շարժումը բոլորովին սառն էր: Նախաձեռնողները, հասարակութեան աչքի լինող անդմներուն առաջին անգամ հրաւէր մը ուղղեցին, այդ հրաւաէրին շատ քիչեր պատասխանեցին, որով նախաձեռնողները ստիպուեցան երկրորդ հրաւէր մը ուղղել աւելի լայն շրջաններու և ամէն ճիք թափել Ցիզրան Երկաթ Միութեան սրահին մէջ, 70 հոգի հաւաքելու համար, քաղութէ մը որ մօտաւորապէս 2000 հոգի կը հաշուէ:

Այդ հրաւէրին ալ կիսով չափ պատասխանեցին և այն տեղ կազմուեցաւ արժամանակեայ յանձնաժողով մը որուն պաշտօնն էր բանակցիլ խնամակալութեան հետ, ընտրողական ժողով մը գումարել տալու համար, և հակառակ պարագային միթինկ մը գումարելով մնայուն Յանձնաժողով մը ընտրել տալու համար:

Դուցէ ոմանք առարկեն որ միթինկին ներկայ

եղող 350 հոգիի չափ հանդիսականներու ներկայութիւնը ապացոյց մըն է ժողովրդի համակրութեան Ասհմանադրութեան պայցարին:

Այդ առարկութեան մենք ալ կառարկենք որ, նախ միթինկին ներկայ եղողներէն շատերը ներկայ գտնուած էին պարզապէս հետաքրքրութեան համար և ոչ թէ այդ շարժումին սրտովին մասնակցելու համար ասոր ալ ապացոյցը այն է որ միթինկին ներկայ եղողներէն հազիւ 150 հոգիի չափ մարդիկ ստորագրեցին միթինկին որոշումները, և անոնց ալ մէկ մասը խարեր համար, ինչպէս նաեւ յետոյ վարձկաններու ձեռքով խանութիները և տունները պատցունելով:

Միթինկին ներկայ եղողներէն շատեր ալ որոշումները չստորագրելու համար Բիրամիտի թաթրոնի ետեմի դռնէն փախուստ տուին:

Ուրեմն հաստատ կարելի է ըսել թէ միթինկը անյաջող անցաւ միմիայն սահմանադրական պայցարին հայ ժողովուրդը սառն վերաբերելուն համար, և որը ապացոյց մըն է թէ այդ շարժումը բոլորովին արուեստական էր:

Վերը յիշւած իրողութիւններէն պարզապէս կարեւի է հէտեցնել թէ ժողովուրդը տակաւին պատրաստւած չէր խնամակալութեան դէմ պայցար մղելու համար:

մար, այդ կը նշանակէ որ ժողովրդի խաւերուն մէջ խնամակալութեան դէմ զգոհութիւնը մեծ ծաւալ զըտած չէր, այսպէս թէ այնպէս կատարւած իրողութեան լռելեայն կը համակերպէր և անբողոք կը տառնէր խնամակալութեան լուծը:

Սահմանադրական պայքարը մզողները նախապէս պարտաւոր էին երկար համբերատարութեամբ ժողովրդին հասկցնել խնամակալութիւն երկար տեղութեան անպատեհութիւնները, անկէ առաջ գալիք վնասները և ժողովրդային իրաւունքներու բռնաբարումը:

Պայքարին նախաձեռնողները ոչ թէ միայն չունեցան այս համբերատար ողին և սիստեմաթիկ գործունէութիւնը, այլ և ընդհակառակը աճապարեցին վերոյիշեալ արուեստական շարժումը առաջ բերելով իրենց նպատակին հասնիլ:

* * * Պայքարը նախաձեռնողներէն մեծ մասը անձնական հաշիւներով ու կիրքերով առաջնորդւած էին, անոնք փոխանակ խնամակալութեան դէմ կը ուելու և զայն տապալել աշխատելու, ընդհակառակը խնամակալին դէմ կոիր մղեցին, և զայն տապալել ջանացին, իրաւ է թէ պարզ ակնարկով մը շատեր մեծ տարբերութիւն մը չպիտի ուզեն գտնել խնամակալութեան և խնամակալին մէջ, սակայն պէտք է ընդունինք որ այդ տեսակ դատողութիւն մը շատ զըռնիկ է և թէ ժողովրդին առաջնորդելու գեր ըստանձնողները պարտաւոր էին մաքուր կոիր մղել՝ սկզբունքի կոիր և անձը ու պաշտօնը իրարս հետ չը շը փոթել:

Դժբաղդաքար պայքարը մշտներուն մէջ այնպիսի անձնաւորութիւններ կային որոնք աւելի կարեւորութիւն կուտային խնամակալը հարուածելու քան թէ խնամակալութեան վնասակար արարքները քննադատելու, արդէն քիչ յետոյ այս մասին փաստեր սկիտի ներկայացնենք:

Ժողովրդի դէպի Սահմանադրական պայքարը սառն և անտարբեր վերաբերմունքին մէկ պատճառն ալ այս էր, որովհետև ժողովուրդը շատ լաւ գիտէր թէ պայքարին մասնակցող այսինչ կամ այսինչ անձը կամ խնամակալին հետ անձնական հակառակութիւնն մը ունի և կամ ինքզինքը ապագայ թաղական խորհրդի անդամ կը նկատէ: Սահմանադրական օրինաւոր և մաքուր պայքարը մզողները իրենք ալ անձնական հաշիւներէ և կիրքերէ մաքուր պէտք էին ըլլալ:

* * * Պայքարին նախաձեռնողները օրինաւոր միջոցներով չառաջնորդուեցան: Նախ առժամանակնեայ Յանձնաժողով մը ընտրեցին, որուն յանձնուեցաւ հաշտարար դեր մը կատարել, խնամակալութեան և բողոքողներու միջև: Յանձնաժողովին պաշտօնը անունով հաշտարար էր, բայց իրողութիւնը հակառակն էր, որովհետև յանձնաժողովը խնամակալութեան ներկայացաւ այնպիտի խիստ գրւած ոճով նամակով մը, որ պարզապէս սպառնալիք մը և խիստ պահանջ մըն էր:

Հատ հաւանական է որ եթէ այդ հաշտաբար նախնական ձեռնարկը տեղի ունենար աւելի օրինաւոր և պատշաճ եղանակով մը գուցէ ինամակալութիւնը տեղի տաք :

Երկրորդ, պայմանը նախաձեռնողները շատ օրի-
նաւոր միջոց մը խորհած էին ժողովուրդը պատրաս-
տելու և ժողովրդային բնական շարժում մը յառաջ բե-
րելու, հիմնելով Օրենք թերթը։ Սակայն Օրենքը իր նը-
պատակին չը ծառայելին գատ նոյնիսկ հակառակ ար-
դիմք առաջ բերաւ։ Օրենքն ալ նոյնապէս փոխանակ ակզ-
բունքի մաքուը կոր մղելու խնամակալութեան դէմ,
փողոցային աղոտոտ լեզու մը սկսաւ գործածել խնամա-
կալի անձին դէմ և գոհեհիկ դէպքերը մատի փաթթելով
պղծեց պայմանը :

Օրենքը փոխանակ ծովովուրդին մատնանիշ ընկալու խնամակալութեան սխալները, սկսաւ հարւածել խռնամակալը, զբաղւելով նոյնիսկ անոր ներքին և ընտանեկան կեանքով :

Օրենքը որ կոչւած էր սահմանադրական գաղա-
փաթը մարմեացնող լուրջ թերթ մը ըլլաւի, ընդհակա-
ռակը մնալ յիշեցուց Յակոբ Հաճեամներու գոեհիկ և
փողոցային շարիւարիները և պարզապէս ծիծաղելի թերթ
մը դարձաւ։ Շատերը սկսած էին Օրենքը թերթը փըն-
տըսել միմիայն անոր մէջ կուշտ կուշտ ծիծաղելու

Նիւթ մը գտնելու համար. միթէ այդ պիտի լինէք
Որևէ պաշտօնը . . . :

Օրէեքը խմբագրողները չի խրատուեցան հրապարակաւ իրենց եղած դիտողութիւններէն և շարունակեցին ընթանալ նոյն սխալ ընթացքով։ Չորսանկերուն և Պապը Սիտրաներու ծիծաղելի պատմութիւնները անշուշտ մոռցած չեն Օրէեքի ընթերցողները, ինչպէս նաև խնամակալին տիկնոջ մասին անվայել ակնարկները։ Միթէ կարելի՞ էր այս ապօրինաւոր և անվայել միջոցներով օրինաւոր և մաքուր պայքար մղել։ միթէ կարելի էր այս խայտառակ միջոցներով ժողովուրդը պատրաստել Սահմանադրական մաքուր պայքարին։

* * * Պայքարը նախաձեռնողներուն հասարակութեան մէջ համակրութիւն չի վայելելնուն և իրենց անցեալով բոլորովին հակասական դերի մը մէջ զբանուելնուն, սահմանադրական պայքարը վիճեց և հայ հասարակութեան անտարբերութեան պատճառ դարձու:

Կարծենք ալ ժամանակը հասած է ամեն բան
պարզելու և քողարկւած բացարձակ ճշմարտութիւնները
երեան հանելու։ Այս՝ ալ ժամանակը հասած է յայ-
տարաբելու թէ, Ասհմանադրական պայքարը նախա-
ձեռնողները Ազատ Բեմի շուրջը բոլորուղ խայտառակ
գրչակներն են։

Այս ճշմարտութիւնը ամէն ոք հասկցաւ, թէե
իր սկզբնաւորութեանը մէջ քողարկւած էր, և շատեր
խարուեցան, ինչպէս և մէնք:

Թէե պայցարի սկզբնաւորութեան մէջ Ազատ Բե-
մի շուրջը բոլորողներուն պոչերը կերևնային, բայց բա-
ւական ժամանակ յետոյ զլուխնին երեւալ սկսաւ. ևս
նոյն իսկ փաստերը յիշել աւելորդ պլոտի համարէի, սա-
կայն միանգամ ընդ միշտ մեր ըստածներուն ճշմարտու-
թիւն մը և իրողութիւն մը ըլլալը հաստատելու հա-
մար մի քանի ապացոյցներ տանք. նախ՝ նախնական
զումարումները տեղի ունեցան Տիգրան Երկաթ ժող. ընթերցարանին մէջ որուն վարիչները բացարձակապէս
Ազատ Բեմեանները և վերակազմնալներն էին. ասոր
ալ ճշմարտութիւն մը լինելուն ալ ոչ կը տարա-
կուսի այսօր: Երկրորդ՝ պայցարին օրկանը եղող «Օթէնք»
թերթը խմբագրելու համար նախ քան հրափրւած հայ
հասարակութեան կարծիքը առնելու, խմբագրիներ նը-
շանակւած էին Ազատ Բեմեաններէն վահան թէքէեան
և Երուանդ Օտեան և միայն շատ յետոյ հրափրւած
հասարակութեան հաւանութեան ենթարկեցին անոնց պաշ-
տօնը և այդ ալ իրեւ պարզ ձեւակերպութիւն մը, և
ծախքերը հոգալու համար: Երկրորդ, թէքէեան և Օտեան
առանց ընտրուած ըլլալու և որևէ իրաւունք ունենա-
լու, յաճախ ներկայ կը գտնուէին առժամանակացող-
ները:

Նաժողովի նիստերուն և կը մասնակցէին խորհրդակ-
ցութեանց: Եթէ անոնց այս ներկայութիւնը մէկ երկու
անգամ ըլլալը մննը պատահականութեան և կամ Օրենքի
խմբագրութեան վերաբերեալ խընդոյ մը վերագրելով
կարեորութիւն չը պիտի ընծայէինք. բայց իրենց ներ-
կայութիւնը պարզապէս յանձնածողովվին խորհուրդ և
ուղղութիւն տալու համար էր: Վերակազմեալները և
Ազատ Բեմեանները զգալով հայ հասարակութեան մէջ
իրենց ունեցած վարկին և համարումին պակասութիւ-
նը, ջանացին որքան հնարաւոր է չէզոք անձերու և
ժողովուրդին համակրութիւնը վայելող անհատներու շու-
բին տակ ծածկել իրենց գործունէութիւնը և հասարա-
կութեան ցոյց տալ թէ սահմանադրական պայցարի
շարժումը միմիայն իրենց գործը չէ, այլ այդ շարժ-
ման մէջ հասարակութեան ամէն խաւերէ մասնակցող-
ներ կան: Ահա սահմանադրական պայցարին վիժման
պատճառներէն ամենազլխաւորն ալ այս է. որովհե-
տեւ ժողովուրդը շատ լաւ կը ճանչնար անոնք և անոնց
գործերը:

Թէ ինչո՞ւ համար Ազատ Բեմեան-վերակազմեալ-
ները, Բարթող բաշային հակառակ էին և ոչ թէ խը-
նամակալութեան. կը շեշտենք այս վերջին խօսքը եւ
արդէն փաստերով պիտի հաստատենք թէ այդ խըմ-
բակը հակառակ չէր խնամակալութեան ձևին այլ ուղ-

դակի հակառակ էր բաշային և իրեն կէտ նպատակ ըրած էր զայն հարուստել: Փաստ 1.- Բարթող բաշային պահանջած են կարեռ գումար մը, և մերժողական պատասխան ստանալով, անոր դէմ խոռվ հակառակութիւն մը սկսած են. այս մասին երկար գըրելը անժամանակ կը գտնենք...:

Ազատ Բեմեան Վերակազմեալներու բաշային դէմ ունեցած ատելութիւնը ահա այս պարագաներէ ծագում առած է: Ազատ Բեմեան-Վերակազմեալները իրենց այս նախափորձէն չը խրատւելով յանդնութիւնը կ'ունենան երկրորդ անգամ զիմնէլ բաշային իրենց հիմնելիք Շիրակ ամսաթերթին համար 100 ոսկի պահանջելով :

Բաշան նախապէս կը խոստանայ 50 ոսկի տալ այդ գուտ գրական ձեռնարկին, բայց յետոյ իմանալով որ այդ գործն ալ կը պատկանի Ազատ Բեմեան Վերակազմեալ խմբակին, կը մերժէ վճարել իր խօստացած 50 ոսկին. այս դէպքով ևս Ազատ-Բեմեան Վերակազմեալներուն թշնամութիւնը ալ աւելի կը սաստկանայ բաշային դէմ:

Ազատ Բեմեան Վերակազմեալները լրբութեան և աներեսութեան ծայր աստիճանին կը հասնին և վերոյիշեալ երկու դէպքերէն չի խրատւելով երբորդ անգամ ըլլալով կը դիմէն բաշային ինդրելով և աղաչե-

լով որ իրենց խմբակէն Յննիկ Թաշճեան և Միքայէլ Կիւրճեան իրենց հակասահմանաղբական, ապօրինի և վեասակար ցոյց առած խնամակալութեան մէջ պաշտօն ունենան՝ հոգաբարձութեան անդամներ դառնալով:

Ալ ժողովուրդը ինչպէս հաւատար այս մարդոց, որոնք եթէ խնամակալութեան ձեռքով հոգաբարձուներ լինէին խնամակալութիւնը օրինաւոր և Սահմանաղբական պիտի համարէին, և ձայն ձուն չը պիտի հանէին որովհետեւ այլապէս չէ կարելի մեկնել այդ իրար հակասող գործը :

Բաշան առանց գիտնալու թէ վերոյիշեալ երկու ընարելիները կը պատկանին Վերակազմեալ Ազատ Բեմեան խմբակին, նախապէս հաւանութիւնը կը յայտնէ հոգաբարձութեան անգամ Տ. Տիգրան Լամսարականին, բայց յետոյ իմանալով որ այդ հոգաբարձութեան ընտրելիները կը պատկանին իրեն հայ հոյող և հակառակորդ խմբակին, կը մերժէ բոլորովին :

Այդ միւնոյն խմբակէն Վահան Թէքէեան ևս կողմանակի միջոցներով ուսուցչութեան քանտիտայ կը ներկայանայ և հոգաբարձութենէն կը մերժուի. միթէ այս պաշտօններու խնդրանքը ինքնին վաերացում չնշանակեր ինամակալութեան օրինաւորութեան. եթէ հակառակութը ընդունինք, ինչպէս մեր համոզումն է, ուրեմն այդ Ազատ-Բեմեան վերակազմեալ խմբակը որ ինքզինքը

այժմ Ասհմանադրական օրէնքի գործադրութեան մեծ ախոյեան և խնամակալութեան ապօրինի կազմութեան հակառակորդ ցոյց կուտայ. ի՞նչպէս կը համարձակի պաշտօն ունենալ նոյն խնամակալութեան մէջ: Եթէ պահ մը ընդունինք որ Բաշան ընդունէր թաշճեան, կիւրճեան և թէքէեանը, այն ատեն ասոնք և իրենց ամբողջ խմբակը չը պիտի բողոքէին խնամակալութեան ապօրինի կազմութեան դէմ և ոչ աւ բաշային դէմ և իրենց անձնական գծուձն կատումերով լոելեան պիտի ընդունէին խնամակալութեան օրինաւորութիւնը: Ուրեմն այդ խմբակը զրդողը ոչ թէ ժողովուրդին շահը և հասարակութեան իրաւունքը պաշտպանելու եռանդնէ, այլ իրենց անձնական ստորին հաշիւները և գծուձն շահերը:

Աղեցսանդրիոյ հայ հասարակութիւնը ի՞նչ համարում ունենար այդ խմբակին վրայ որ ինքզինքը օրէնաւորութեան ջերմ պաշտպան ցոյց կուտայ և խնամակալութեան առժամանակեայ հանգամանքին տեղութեան երկարութիւնը կը դատապարտէ, իսկ ինքը միանոյն դատապարտելի վիճակին մէջ կը գտնուի Ցիգրան Երկաթ Ժող. Միութեան առժամանակեայ վարչուրեան պաշտօնը խնամակալութեան պաշտօնին չափ Երկար տեղութեամբ . . . երկարեցնելով. մենք աւ իրենց կը հարցնենք. մինչև ե՞րբ պիտի տեսէ այդ առժամանակեայ

վարչուրեան պաշտօնը, Ասհմանադրութիւն, օրէնք, իրաւունք, արդարութիւն բառերը իրենց բերնին մէջ ծամող ծամնմող այդ խմբակը միթէ պատրիարքի մը հրահանգին և Ասհմանադրական օրէնքին որոշ մէկ արշամադրութեանը համաձայն կը վայելէ այդ առժամանակեայ հանգամանքը. . . չը գիտենք այդ մասին ի՞նչ արամադրութիւններ կը պարունակէ Ցիգրան Երկաթ Ժողովրդային Միութեան կանոնագրութիւնը, բայց ի՞նչ ո՞ր աւ ըլլայ, չենք կարծեր որ որևէ ընկերութեան մը կանոնագիրը որևէ վարչութեան մը համար ընդունի գրեթէ 2 տարի տեղութեամբ առժամանակեայ պաշտօն մը:

370 Ժողովրդային անունը շահագործելով Ազատ Բեմեան վերակազմեալ խմբակը Ցիգ. Երկաթ միութիւնը կը շահագործէ ի նպաստ իր կուսակցական մտածումներուն, պէտք է այլևս բացարձակապէս ըսել թէ այդ հաստատութիւնը կը պատկանի Ազատ Բեմեան-Վերակազմեալ խմբակին. այդ ժողովրդային հաստատութիւնը իսկապէս ժողովրդին վերադարձնելու համար եթէ կան միութեան մէջ Ազատ Բեմեան Վերակազմեալ խմբակին դուրս չէզոք անդամներ, պարտաւոր են անոնք աւ իրենց կարգին օրինական պայքար մղել այդ ապօրինի առժամանակեայ վարչութեան դէմ, որը գըրեթէ երկու տարիէ ի վեր առանց հաշիւ տալու կը

գործէ և ընդհանուր ժողով գումարել տալով նոր օրինաւոր վարչութիւն մը ընտրել չի տար:

Սահմանադրական շարժումը վարողներուն մէջ կային նաև Ազատ Բնիմեան Վերակազմեալներէն դուրս չէզոք մարդիկ, ասոնց մէջէն հազիւ մէկ երկուքը իսկապէս՝ առանց որ և է ակնկալութեան կը մասնակցէին այդ շարժումին, իսկ մնացած չէզոքները այս կամ այն կերպով այդ շարժումին մէջ որոշ շահեր և աշընկալութիւններ ունէին և ոմանք ալ պարզապէս Բարթող բաշայի հետ ունեցած անձնական հակառակութեան պատճառաւ կը մասնակցէին: Ոմանք ապագայ թաղական խորհրդոյ անդամներ դառնալու յոյսը ունէին և ոմանք ալ հոգաբարձու: Հասարակութիւնը շատ լաւ կը ճանչնար այս մարդիկները և անոնց յետին մտցերուն տեղեակ էր, հետեւաբար ժողովուրդը չէր կրնար անկեղծորէն և սրտովին փարիլ Սահմանադրական շարժումին :

Այս չէզոք համարւած դէմքերէն մէկը միայն յիշելով բաւականանանք :

Ժողովուրդը շատ լաւ կերպով կը ճանչնար թէ ով էր կարապետ Տէրվիշեանը և ինչ տեսակ յարաբերութիւն ունեցած էր խնամակալութեան հետ :

Կարապետ Տէրվիշեան Սահմանադրական շարժումը դեկավարով առժամանակեայ յանձնաժողովոյ անդամ էր,

իբրև ջերմ սահմանադրական մը. նա ամենէն աւելի կը դատապարտէր խնամակալութիւնը և կը հայհոյէր խնամակալութեան անդամներուն և ի ձայն թմբուկի զանազան առիթներով կը բողոքէր խնամակալութեան ապօրինաւոր և հակասահմանադրական կազմութեան դէմ :

Ահա այս միւնոյն մարդը՝ կարապետ Տէրվիշեան խնամակալութեան ապօրինի և հակասահմանադրական ըլլալը հաստատող այս անձը, անցեալ տարի նոյն այդ ապօրինի և հակասահմանադրական համարուած խնամակալութեան մէջ հոգաբարձութեան պաշտօն ունէր. . . :

Ժողովուրդը շատ իրաւացի կերպով ինցն իրեն կը հարցնէ, եթէ խնամակալութիւնը ապօրինի և հակասահմանադրական էր, ինչու համար ինքը խնամակալութեան հետ ձեռք ձեռքի տւած կը գործեր :

Ուրեմն կարապետ Տէրվիշեանի համար խնամակալութիւնը Սահմանադրական և օրինաւոր էր մինչև այն ժամանակ, որքան որ ինքը հոգաբարձու էր և ինքը հոգաբարձութենէ հրաժարւելէ յետոյ խնամակալութիւնը դարձաւ հակասահմանադրական և ապօրինի. . . :

Ժողովուրդը շատ լաւ կը կշռէր ու կը գնահատէր Տէրվիշեաններու աս հակասական և ապօրինաւոր արարքները, և ատոր իբր արդիւնք եղաւ ժողովուրդի սառն վերաբերմունքը դէպի սահմանադրական շարժումը, հա-

լառակը սպասել անկարելի էր և անբնական, գէթ ի աէր սահմանադրութեան, շարժումը վարողներուն մէջ պէտք չէ գտնուէին Տէրվիշեաններու նման երկերեանի և հակասական անձեր :

Սա անհերքելի փաստ է ու Տէրվիշեաններ այդ շարժումին մասնակցելով երբեք նկատի չեն ունեցած ժողովուրդին շահը և օգուտը, Սահմանադրութեան գործադրութիւնը և տեղական ազգային գործերու բարեկարգութիւնը, այլ միմիայն նկատի են ունեցած իրենց անձական գծուն շահը, ստոր կիրքերը և միմիայն հակառակորդը անպատճելու չար դիտարութիւնը :

Ուրեմն ինչպէս կուզէիք որ Սահմանադրական շարժումը յաջողէր ու չի վիժէր: Ժողովուրդը այդ ամենը գիտէր և պէտք է որ գիտնայ և դեռ չի գիտցածներն ալ իմանայ: Ազատ Բեմեան-Վերակազմեալ խմբակը որ սահմանադրական շարժումներէ շատ առաջ իրենց Բարսս հայոյաթերթին մէջ մեզ նկատմամբ գրած էին որ մեր ձեռքին մէջ ձեռք չը պիտի դնեն, իրենց սահմանադրական խաղերը առաջ տանելու համար զիջան և ստորնացան իրենց ձեռքը մեր ձեռքին մէջ դնելու, որովհետև իրենց գերագոյն շահը այդ կը պահանջէր . . . :

Բայց այս խաղըութիւնը ասով ալ չվերջացաւ, իրենց քուէներովը մեզ առժամանակեայ յանձնաժողովին

անդամ ընտրելով և մեր ձեռքին մէջ ձեռք դնելով հանդերձ, պայքարին ամենատաք ժամանակը այնքան անազնիւ և անխոչեմ գտնուեցան որ մէկ կողմէ մեզ հետ միացած Սահմանադրական պայքարը կը մղէին, միւս կողմէ Ամերիկայի իրենց մէկ թերթին մէջ մեզ դաշտան կանուանէին :

Դեռ աւելին կայ. Պայքարի միջոցին Եզիպտոս այցելող Պարսկա-Հնդկաստանի առաջնորդ Այվատեան Սրբազնը միևնոյն հայոյաթերթին մէջ կանգատուէին սրիկայական խօսքերով և նոյնիսկ իրենց դելազրութեամբ Գահիրէի օտար թերթի մը մէջ Այվատեան Սրբազնը կը նախատէին վերջին ծայր անպատկառ և անբարոյացուցիչ ակնարկութիւններով, նոյն իսկ օտարներու առջև հայութիւնը վարկաբեկելով՝ բարձրաստիճան և բարձրապաշտօն հայ եկեղեցական մը անպատճելով: Արդ, այդ խմբակը շատ լաւ գիտեր թէ Այվատեան սրբազն մեր ամենամօտ բարեկամն էր և մասաւանդ Գաշնակցական մը :

Մէկ կողմէ մեր ձեռքին մէջ ձեռք զրած Սահմանադրական պայքարը կը մղէին, և միւս կողմէ Վերոյիշեալ խայտառակ ընթացքներուն կը հետևէին, այդ խմբակը շատ լաւ գիտնալու էր որ Այվատեան Սրբազնի և ինձ նման Գաշնակցականները հարուածելով և Գաշնակցութեան հասցէին ձեխեր շպրտելով

բնականաբար իրենցմէ և իրենց միջոցաւ սկսւած Սահմանադրական շարժումէն պիտի պաղեցնէին բոլոր Դաշնակցականները, իրողութիւններու բնական ընթացքով ալ այդպէս եղաւ և արդէն ուրիշ արդիւնք սպասել յիմարութիւն էր:

Ահա ի՞նչ պատճառներով վիժեց Սահմանադրութեան պայքարը:

Այդ Ազատիքեան-վերակազմեալիմբակը չի տեսնել ձեանալով այս բոլոր իրողութիւնները, Սահմանադրութեան շարժումին վիճումը կաշխատի բեռցնել մեր վըգին, և ուրիշներն ալ համոզել ջանալ այդ մասին:

Իրենց այդ ամբաստանութեան իրրև փաստ մէջ բերած են Բարթող բաշայի մեր հեղինակած գրքի հըրատարակութեան համար նուիրած 40 ոսկին. ինչու համար, որովհետեւ կըսեն, թէ այդ դրամը իրրև կաշառը տրուած էր մեզ որպէսզի Սահմանադրական պայքարը վիժեցնենք. . . :

Նաև՝ Սահմանադրական պայքարին վիժման պատճառները իրենց փաստերով արդէն յիշեցինք, իսկ 40 ոսկին Սահմանադրական պայքարին վիժելուն պատճառ դարձած ըլլալուն համար ի՞նչ փաստ կայ:

Ոչ մի փաստ :

Պայքարի միջոցին գրքիս հրատարակութեան համար բաշային նուիրած դրամը կաշառը կըլլար միայն

այն ժամանակ եթէ ես դաւաճանէի Սահմանադրական պայքարի շարժումին և խնամակալութեան պաշտպան կանգնէի. մինչդեռ Ընդհակառակը մինչև վերջը ուղղամտորէն Սահմանադրական պայքարին մասնակցած եմ և մինչև իսկ միթինկին նախագահած և որոշումները ստուրագրած, միշտ սկզբունքը քարոզելով ու խնամակալու խնամակալութիւնը իրարու հետ չը շփոթելով :

Այս, կզգամ որ բաշային գրքիս համար նուիրած դրամը եթէ չընդունէի շատ մեծ ազնուուրին մը և վեհանձնուրին մը ըրած պիտի ըլլայի, բայց ասոր ալ հակառակը այդ նուէրը ընդունելով անսպեհից դրօք մը չեմ ըրած:

Գրքի հրատարակութեան կոչը Սահմանադրական պայքարէն շատ առաջ հրապարակ ելած և ամեն կողմ զիմում եղած էր այդ օգտակար գործին տպագրութեան յաջողութեանը համար. վեհափառ Խրիմեան Հայրիկը նիւթական տաքնապալի վիճակի մը մէջ գտնուելով հանդերձ տասնեակ օրինակի նուիրատուութիւն մը ըրած է. նոյնպէս Ամենապատիւ Խզմիրլեան Սրբազնն իր Երուսաղէմի աքսորական վիճակին մէջ նոյնպէս իր նուէրներով քաջալերած է մեր ձեռնարկը: Այդ, երբոր վիրոյիշեալ անձնաւորութիւններու նուէրները ընդունած է, ի՞նչ հիմնաւոր պատճառ կար բաշային նուէրը մերժելու :

Ոչ մի պատճառ :

Բայց պիտի առարկեն որ Սահմանադրական պաշտամը կար :

Արենք աւ կը պատասխանենք. Ի՞նչ կապ ունեմ
Սահմանադրական պայքարը մեր գրքի հրատարակու-
թեան հետ :

Մանաւանդ, որ մեր գրքի կոչը Սահմանադրական
պալքարէն առաջ հրապարակ հանած էինք:

Մենք մինչև ցարդ որևէ հասարակական գործի մէջ նեղ հայեացք չենք ունեցած, հետեւաբար Աղեքսան-դրիոյ Արհմանադրական պայթարին մասնակցելով հան-դերձ առաջնորդւած ենք լայն հայեացքներով և ու-ղիղ սկզբունքներով։ Խրեն հասարակական ուղղամիտ և շփտակ կործիչ, գործը անձէն և խնամակալութիւնը խնամակալներէն զատած ենք. հարուածած ենք գործը, հարուածած ենք խնամակալութիւնը, բայց երբեք մենք հարուածած ենք տուած, հարուածել անձը, հարուածել խնամակալները :

Անհաղթ մեր այս սկզբունքը նոյնիսկ Սահմանադրական պայմանները կամ պայքարը կազմելու համար Տիգրան Երկաթ-Միռնեան սրահին մէջ գումարուած առաջին ժողովին մէջ իսկ բացարձակապէս յայտնած ենք. մենք մութի մէջ, քօղի տակ գործողներէն չենք, մեր ճակատը միշտ բաց է: Այդ ժողովին մէջ իսկ մենք առաջինը եղանք բողոքող թէ Օրենքը թերթը, որ կոչուած է սահմանադրութիւնը:

բական պայքարին օրկանը լինելու, չը պէտք է զբաղի
անձերով, անձնաւորութիւնները վիրաւորելով ու խըծ-
քըծելով, այլ միայն սկզբունքի կոփւը պէտք է մղէ և
ցննադատէ խնամակալութեան գործերը և ոչ թէ խնա-
մակալները և անոնց անհատականութիւնը, մեր այս
բողոքին, շարժումին՝ նախաձեռնողներն իրաւոնք տուին
և խոստացան անձերով զբաղիլ:

Մենք այլևայլ հանգամանքներու բերմունքով մեր
մէջ ,համոզում զոյացուցած էինք որ Բարթող Բաշան
եթէ Արհմանադրապէս ընտրւած Թաղական խորհրդին
մէջ պաշտօն ունենար ուրիշ շատ մը քանտիւաներէ
աւելի օգտակար կրնար բլլար տեղական գործերուն:
Ամեն մարդ իր կարծիքին ու համոզումին մէջ ազատ
է, ոչ ոք իրաւունք ունի իր գիմացինին կարծիքներուն
վրայ բռնանալու :

Աեր այս կարծիքը և համոզմունքը շատ լաւ
յայտնի էր Աահմանաղբական պայքարին բոլոր մաս-
նակցողներուն և մնենք յաճախ առիթը ունեցած էինք
անուղղակի կերպով պարզել մնը այս կարծիքը և հա-
մոզմունքը;

Անը առաջինն եղած ենք գաւառներում Սահմանադրութեան երես չի տեսած թեմերու մէջ Սահմանագրութիւնը գործադրել տալ: Ամեն Հայ զիտէ որ Տիկրիկ քաղաքը կը պատկանի Կիլիկիոյ Կաթողիկոսա-

կան թէմին, և կիլիկիոյ հանգուցեալ Մկրտիչ կաթողիկոսը միշտ հակառակ եղած է Սահմանադրութեան գործադրութեանը իր թեմերու մէջ։ 1889 թիւին Սիմոն պէյի վարչութեան օրով մենք առաջինը եղանք Տիրիկիկի մէջ Սահմանադրութիւնը հաստատելու և Պօլսոյ Պատիրեաքարանէն վաւերացնել տալու, նոյն իսկ ընտրուելով Գաւառական ժողովոյ ղիւանին ատենադպիր։ Պարսկահայերը սահմանադրութիւն կամօրէնք կոչուած բան մը չունէին, մենք առաջիններէն մէկը եղանք օրէնքներ խըմբագրելու և վաւերացնել տալու վեհափառ կաթողիկոսէն և այսօր Ատրպատականի հայերը շնորհիւ այդ նախաձեռնութեան ունին իրինց Սահմանադրական օրէնքները որով կը ղեկավարեն իրենց Ազգային հաստատութիւնները, շատ աւելի լաւ և ժողովրդային օրէնք մը, քանթէ տաճկահայերու Սահմանադրութիւնը։

Մենք որ նախանձախնդիր եղած ենք Սահմանադրութեան գործադրութեանը Տիվրիկի պէտ թեմերու մէջ և նոր օրէնքներ խմբագրել պարսկահայերու համար, միթէ կարելի՞ բան էր որ մենք Աղեքսանդրիոյ մէջ ասոնց հակառակը վարուէինք. այո՛, կը վարուին անոնք միայն, որոնց գործերը միշտ իրար կը հակասեն ինչպէս վերը օրինակներով թւեցինք։ Մենք մինչև այսօր մեր գործունէութեան մէջ միշտ աշխատած ենք խուսափեած գործերից և միշտ աններողամիտ գտնուած ենք կակասական գործերէ և միշտ աններողամիտ գտնուած

ենք և պիտի գտնուաինք հակասական արարքներու դէմ։ Կաշառքը պէտք է իր արդիւնքը ունենայ, կաշառքը կը տրուի ծառայութեան մը փոխարէն, մենք Սահմանադրական պայքարին մէջ ոչ մի ծառայութիւն չեք մատուցած Բարթող Յաշային։ այդ փողը բացարձակապէս կը մերժէինք եթէ մեր անձին տրուած լինէր, որովհետեւ մենք փողը պաշտողներէն չենք և այդ մասին մեր հետքերը ամեն տեղ թողած ենք իրքն փաստ, եթէ մարդիկ լուն, քարերն իսկ կաղաղակեն մեր անփողասիրութեան և մեր անկաշառակերութեան։ Մենք Ազատ Բեմի խծրանցներէ ամիսներ առաջ Հորիզոնի 19 թիւին մէջ յայտարարած ենք մեր զրքին համար եղած նուիրատւութիւնները։ և ի միջի այլոց Յաշայի նուէրը և եթէ մի քանի օր յետոյ հրատարակուեցաւ ցուցակը, այդ ալ անոր համար էր որ ուրիշ մի քանի նուիրատւութիւններ ևս եթէ լինին ամենքը միատեղ մէկ ցուցակով հրատարակէինք, բայց նկատելով որ չարամիտ մարդիկ, փողոցներու ու սրճարաններու անկիւնները այդ առթիւ քանիքանքներու սկսած են, յարմար դատեցինք իսկոյն տալ հրատարակութեան։ իսկ Սահմանադրութեան պայքարին գաւաճանած չի լինելս թէ իմ գործով ապացուցած եմ և թէ Հորիզոնի թիւ 27ի մէջ յայտարարած եմ, (տես Հորիզոնը) որուն հակառակ մինչև այսօր ոչ մի փաստ

ցոյց տուած են:

Մենք զիտենք Ազատ Բեմեան վերակազմեալներու փորի ցաւը որտեղ է, անոնք կուգեն մեզմէ հին վրէժ մը լուծել բայց այդ կարգի խայտառակ և հակասական ընթացքներով, երբեք չեն կրնար յաջողիւ և չի պիտի յաջողին. անոնց միակ փորի ցաւը մեր Դաշնակցական ըլլալը և անոնց կուսակցական գէշ և վիասակար ուղղութիւնը տարիներէ ի վեր քննադատած ըլլալնիս է, բայց մենք երբեք զիջած չենք իրենց դէմ աղտոտ միջոցներով կոռւել, ինչպէս իրենք կընեն, մենք հետեւով մեր սկզբունքին մեր հակառակորդները հարուածած ենք միշտ փաստերով և կոիւը մղած ենք միշտ ազնիւ հողի վրայ. մենք ուրախ կը լինէինք փոխանակ մեկի հարիւր հակառակորդներ ունենալ մեր դէմ, բայց գոնէ ազնիւ լինէին, այնքան ազնիւ, որ եթէ մեզ հայհոյէին ալ, գէթ փաստերով հայհոյէին: Այժմ հասարակութիւնը թող իմանայ Ազատ Բեմեան անփաստ հայհոյութիւններու արժէքն ու կարեռութիւնը :

Այս առթիւ միջանկեալ կերպով յայտնենք որ ցաւալի է տեսնել մեր մէջ հայեր որոնք Ազատ Բեմ կոչուած անբարոյացնող թերթը իրենց յարկերուն տակ կընդունին և իրենց ընտանիքներուն մէջ կը կարդան:

Ազատ Բեմ չի կատարէր մամուլին ազնիւ գերը, այդ թերթը կարդացողները միմիայն կը վարժուին:

Հայհոյանքներու, լպիրշ և աղտոտ բարքերու և անբարոյացնող միտքերու: Հասարակութիւնը ինքը մեղաւոր է որ իր ծոցին մէջ կապրեցնէ այսպիսի աղտոտ թերթերը, հասարակութիւնը ինքն է որ կը բաջալերէ իր դրամով այդ գրչի սրիկայութիւնները, մարդ ամօթ զգալու է այդ թերթը ձեռքը առնելու և ոչ թէ կարդալու:

Ամանք գուցէ առարկեն որ երբեմն նոյն թերթին մէջ շինող և օգտակար յօդուածներ գրողներ կը պատահին և ատոր համար չուզեն թերթը զոհել, սակայն ոկտոբեր է վիտնանք որ այդ կարգի շինող և օգտակար յօդուածները բուրովին բացառութիւն կը կազմեն և այդ փոքրիկ բացառութեան համար ալ ամենափոքր օգտակար մը համար, միթէ կարծէ ամենամեծ լտանգներու և վիասներու մատնել հասարակական և ընտանեկան կեանքը. միթէ կը պակսին ուրիշ թերթեր, որոնք զերծ եղած ըլլան այդ աղտոտութիւններէ: Ո՛չ:

Արդ խայտառակ զըշակները իրենց միակ բանը գործը ըրած են իրենց հայհոյանքի տոպրակին մէջ այս և այն մրոտել, ասոր և անոր պատույն դպիւ, մինչեւ իսկ կիներու անուններու շուրջը աղտոտ բառերով և սրիկայական դարձուածքներով կոյուզիներ կազմել: Բացէ բայդ խայտառակ զըշակներու թերթերը, անոնց հրատարակած հարիւր թերթերուն մէջ, հարիւրաւոր

— 30 —

անոններ պիտի տեսնէք անպատռւած, ձեխոտուած, անձնական յարձակումներով հարուածուած:

Այդ խայտառակ զբչակները իմաստակօրէն կը հաւակնին ժողովուրդին առաջնորդողի գեր կատարել: Որո՞նք են այդ խմբակին անդամները:

Իեռ երեկուան տղաներ, դպրոցի զբասեղանը նոր ձգած իմաստակներ, ազգային կեանքի մէջ չի փորձուած տգէտներ, հաւակնոտութիւնը ունին ինքզինքնին առաջնորդող ցոյց աալու ժողովուրդին պատգամներ կարդալու:

Թիերթ մը խմբագրելը անոնք կը կարծեն թէ դպրոցի զբասեղաններու վրայ ըլլալիք շարադրութիւն մըն է, իսկ քննադատութիւնը անոնք միայն կը հասկընան հայհոյանք, խծբանք, անուանարկում, ձեխոտում: Այսպիսիները երբոր տեղական հասարական գործի մը կը խառնուին, պէտք է որ իրենց չափն ու սահմանն զիտնան, միայն հետևողներ լինին աւելի փորձառու գործիչներու, իսկ այս խմբակը առանց այս զբական ճշմարտութիւնը յարգելու, իր հասակէն վեր գործերու մէջ կը նետուի և փոխանակ շնելու ամեն բան կը քանդէ:

Մենք այս տողերը զբէլով ոչ նպատակ ունինք զմեզ պաշտպանելու անոնց ձեխարձակումներուն դէմ, զորու արհամարել շատոնց վարժուած ենք, և ոչ ալ

նպատակ ունինք խնամակալութեան վաստաբանը ըլլալու, որուն կազմակերպութեանը դէմ միշտ բողոքողներէն մէկը եղած ենք, մեր նպատակն է նախցոյց տալ Աղեքսանդրիայի մէջ սկսուած Սահմանադրական պայքարին վիժման խկական պատճառները և երկրորդ հայ հասարակութեան աչքին առաջ դնել Ազատիւմնեան վերակազմեալ խմբակին անազնիւ, դաւաճան և անուղղամիտ գործերը:

Զգուշացնել հայ հասարակութիւնը անոնցմէ և անոնց գործերէն: Մենք բոլոր այս խնդիրներուն վրայ ընդհանուր կերպով նայեցանք, սակայն անաչառ ըլլալու համար պարտք կզգանք յայտարարելու որ Ազատիւմնեան վերակազմեալներու և թէ Սահմանադրական պայքարին մասնակցող չէզոքներուն մէջ կը գտնուին ազնիւ, բայց հազուազիւտ բացառութիւններ և ի հարկէ մեր խօսքերը անոնց չեն պատկանիր:

Նկատելով որ տեղական ազգային և հասարակական գործերը ցանկալի բարուց վիճակի մը հասցունելու համար հարկաւոր եղած ոյժը գոյութիւն չունի Աղեքսանդրիոյ մէջ, այսինքն չկան ազնիւ, ուղղամիտ անկողմանակալ և ազգային կեանք ունեցող գործիչներ, և եթէ կան ալ անոնց ևս փոքր թիւ մը կը կազմեն և որոնք իրենց անձնական զբաղումներով միջոց չունին հասարակական գործերու մասնակցելու, կարժէ միթէ

այսպիսի միջավայրի մը մէջ ապարդիւն կերպով վատ-
նել մարդ իր ժամանակը . . . :

Մենք համոզուած ենք որ եթէ երբեք սահմանա-
դրութիւնը իր ամբողջութեամբ հոս գործադրուի
իսկ, իրերու վիճակը երբեք չի պիտի փոխուի, Մար-
կոսին տեղը կիրակոսին գալովը տեղական ազգային
հաստատութիւնները մեր երեսակայած ու ցանկացած
վիճակին երբեք չի պիտի հասնին, ատոր ապացոյցը մեղ
Գահիրէ տուած է, որ ունենաւով կանոնաւոր Սահմա-
նադրական ժողովները և մարմիններ ազգային բոլոր
հաստատութիւնները դարձեալ կը մնան անխնամ և
անպտուղ վիճակի մէջ, հետևաբար Սահմանադրութիւնը
չէ որ մեզ պիտի փրկէ, այլ զայն գործադրող գիտա-
կից, գործառու, ազնիւ և ուղղամիտ մարդիկը:

Ունինք այդպիսի մարդիկ,

—

Ազատ Բևմեան - Վերակազմեալներու վերոյիշեալ
հակասական և անուղղամիտ արարքներուն հակասակ
մենք ցոյց տուած ենք զանազան առիթներով մեր ծայ-
րայեղ ուղղամտութիւնը և ազնւութիւնը. այդ միւնոյն
խնամակալութիւնը, որուն դիմած ու ապաշտօններ խընդ-
րած էին Ազատ Բևմեան - Վերակազմեալներ, այդ միւ-
նոյն խնամակալութիւնը կը սենք, մեզ ինքնարերա-
բար սուաշարկեց հոգաբարձութեան և Աղքատախնամի

պաշտօնները և մենք ուղղամտօրէն մերժեցինք: Այդ
միւնոյն խնամակալութիւնը, որուն դիմած էին Ազատ
Բևմեան վերակազմեալները և իրենց Շիրակ թերթին
համար զբամ պահանջած էին, այդ միւնոյն խնամա-
կալութիւնը համակընելով Հորիզոն թերթի բռնած ուղ-
ղութեանը, ինքնարերաբար մտազրեց նուէր մը տալ
թերթին, սակայն նոյն թերթին պատասխանատու վա-
րիչները մերժեցին ազնւորէն այդ նուէրը: Այդ միւնոյն
խնամակալութիւնը, ուրկէ Ազատ Բևմեան - Վերակազմ-
եալները իրենց ընթերցարանին համար ամսական Յ ոսկի
պահանջած են և ստացած, այդ միւնոյն խնամակա-
լութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան ընթերցարանին հա-
մար տրամադրեց նուէր մը, որը մերժուեցաւ նոյն
հաստատութեան վարիչներուն կողմէ:

Թող հասարակութիւնը ինքը բաղդատէ այս եր-
կու կերպ արարքները և գատէ թէ ՞վ է ազնիւը և
՞վ է անազնիւը . . . :

Վերջին նոր լուր մը և կամ նոր խաղբութիւն
մը ևս: Ազատ Բևմեան - Վերակազմեալներու ամենաե-
ռանդուն (?) գործիչներէն (?) Զարեպաշա անուանեալը
խաչագողութեան նոր ձեւ մը մտածեր և գործադրելիսկ
ջանացեր է վերջերս . . . : Անշուշտ իր ընկերներուն
միահամուր խորհրդակցութեամբը և հրահանքովը:

Զարեպաշտը անձամբ դիմեր է խնամակալութեան

անդամներէն Պ. Յակոբ Ռուղուրլեանին և յայտներ է, որ կարգ մը լրազիրներ Փաշային վրայ պիտի յարձակին ու զայն խայտառակեն Ամերիկեան փողոցի դէպքին մէջ մեղսակից ցոյց տալով զայն, հետեւաբար եթէ իրեն 200 ոսկի տայ Փաշան, ինքը կարող է լուցնել այդ թերթերը: Բայց հետաքրքրէրը այնտեղ է, որ մեր խելացի խաչագողը իր խաչագողութեան փաստ մը տուած չը լինելու համար զրամը չէրով ստանալ չէ ուզեր, այլ հեշտն դրամով . . . :

Ո՞վ խաղցութիւն խաղցութեանց . . . : Այն մարդիկը, որոնք Փաշային պատիւը մինչեւ ցեխերուն հաւասարեցնել կաշխատէին իրենց հայհոյաթերթով, այսօր Փաշային պատուին նախանձախնդիրներ կը գառնան . . . :

Այնքան ջերմագին հոգածութիւն, այնքան եռանդագին պաշտպանութիւն Փաշային համար, շիտակը մանք չէինք սպասեր Ազատ Բեմեան-Վերակազմեալներէն, որովհետև զիրենք այնքան ալ ինկած և ստորնաշցած չէինք կարծեր . . . :

Բայց այս փաստը բոլորովին մեզ վհատեցուց : Այժմ մեր պարտականութիւնն է, յանուն ինչ ուրութեան, որ կուզէր, կոչ ընել Ազատ Բեմեան-Վերակազմեալներու մէջ բացառաբար գտնուող միամիտ և ազնիւ անձնաւորութեանց, որ մեր վերև յիշած բոլոր իրողութիւնները քննելով և հաստատելով,

միանգամ ընդ միշտ հեռանան այդ ապականեալ մթնուրոտէն, իրենց ազնիւ և մաքուր անունն ալ յաղարտելու և անոնց չը հաւասարեցնելու համար:

Այնք շատ լաւ գիտենք, որ մի քանի անփորձ երիտասարդներ և միամիտ բայց ազնիւ անձեր կը մասնակցին այդ խմբակցութեան, առանց խորին կերպով ուսումնասիրած ըլլալու մեր յեղափոխական կարճ պատմութիւնը և առանց որոշելու իրականալին անիրականալին, գրեթէ պարզ կոյր հաւատքով մը անոնց ետևէն կերթան, որոնք կը շահագործեն իրենց ազնիւ զրհաբերութիւնը, միմիայն հաւատալով այդ խմբակցութեան առասպելական թաքտիքային — լոիկ գործունէութիւն և ընդհանուր ապստամբութիւն (?) — :

Կարժէ միթէ այդ ծիծաղելի, անիրականալի և երեսակայական թաքտիքային կոյր զկուրան հաւատալով զոհել իր ոյժերը յանուն ոչնչութեան, զորս կարող էր գործածել աւելի նավատակայարմար միջոցներով յօգուտ ազգային դատին:

Աթափեցէք ձեր խոր քունէն, ո՞վ ազնիւներ:


Աւ հէրիք է կոյր հետեւողութիւնը. չարիքին տեւականութեանը անզիտակցաբար դուք էք ոյժ տուողը:

Այնք Ազատ Բեմեան - Վերակազմեալ խմբակին պատկերը լրացնելու համար այս տեղ կարտատպենք Շարժումի 665-6-7. թիւերուն մէջ մեր զրած յօդ-

ուածը որը անկասկած շատեր կարդացած չէն, բայց
ինպոյն շատ ծանօթ են:



ՀԱՍՏՐԱԿՈՒԹԵԱՆ ՕԴՈՒՑԸ ՄՏԱԾՈՂՆԵՐՈՒՆ



Պարսկաստանէն Ալեքսանդրիա ճամբորդելու մի-
ջոցիս Թիֆլիս հանդիպելով, Մշակի, Մուրձի խմբագ-
րութիւնները և Լոյս տարեցոյց — հանդէսի խմբագիր —
հրատարակիչ պր. Եղիշէ Թօփչէան ինձմէ մասնաւ-
րապէս ինդրեցին որ Եզիպտահայերու մասին իրենց
թերթին և հանդէսներուն տեղեկութիւններ հաղորդեմ:

Եւ որովհետև Մուրձ և Լոյս հանդէսներու համար
ինամեալ և լաւ ուսումնասիրուած յօդուածներ հար-
կաւոր էին և ես իրու նորեկ միջոց չունէի այդ աշ-
խատութիւնը կատարելու, ինպեցի Արտեմիսի խմբա-
գիրներէն պ. Ավոին, որ երկար ժամանակ Եզիպտո-
սում աղբամած ըլլալով՝ ինքը պատրաստէ այդ յօդածը:
Պ. Ավո արդէն իր այդ աշխատութիւնը հրատարակած
է Մուրձի այս տարւոյ 6 և 7 թիւերուն մէջ և որուն
համառոտութիւնը պիտի հաղորդէր «Լոյս»ի խմբագ-
րութեան:

Իսկ ես «Մշակ»ի խմբագրութեան յղեցի իմ

թուոցիկ տպաւորութիւններս, խզճամիտ և անաշառ
թղթակցի մը յատուկ ուսումնասիրութիւն մը կատա-
րելով, այսինքն հիմնուելով գրաւոր տօրիւմաններու և
արժանահաւատ և գործին իրազեկ անձերու յայտարա-
րութեանց վրայ: Իմ այդ յօդուածները լոյս տեսան
«Մշակ»ի այս տարւուն 35-88-121-122 և 162
թիւերուն մէջ:

Այս յօդուածներուն մէջ ի միջի այլոց հետեւալ
տողերը գրած էի: — «Այսքան հարուստ եկամուտ ու-
նեցող գաղթականութիւնը մինչև իսկ կանոնաւոր ծխա-
կան մի դպրոց չունի: Գահիրէում և Ալեքսանդրիայում
գյուղթիւն ունեցող գաղրոցները պարզապէս անկարող
ուսուցիչների և ուսուցչուհիների անկելանոցներ են
գարձել. ուսուցչական կոչման անարժաններ, մանկա-
վարժութիւնից բան չը հասկցողներ և նոյն իսկ յայտնի
անբարոյականներ և փաշայների-բէյերի քմահաճոյքին
ծառայող պոռնիկներ մուտ են գտել այդ սրբազն յար-
կերի տակ և անխղճօրէն շահագործում են մատաղ սե-
րունդի կրթական գործը: Ուսուցիչներ և ուսուցչուհի-
ներ պաշտօնի են կոչւում այս փաշայի կամ այն բէյի
քմահաճոյքի շնորհիւ, և ի հարկէ նրանց առաջ քծնող,
նրանց շողոցը որթող և պաշտօն մուրալու աստիճան ստոր-
հացողներն են, որ ընտրվում են. բաւական է, որ մի
փաշայ կամ բէյ հրամայեց, իսկոյն հրամանը կատար-

վում է, դատարկապորտը, անարժանը չաղ ոռճիկով
ուսուցիչ է կարգվում»:

Այս տողերս Աղաս Բեմի խմբագիրներուն և մի
քանի մարդկանց ջիղերուն դպիլով, այդ ճշմարիտ իրու-
զութիւնները ուրանալու աստիճանն առաջ գացին և բուն
ինդիրը, սկզբունքը թողած, անիրաւ և ոչ պատարեր
յարձակումներ գործեցին անձնականիս նկատմամբ, և
ամեն ճիգ ու ջանք թափեցին փաշանները, բեյերը
և ուսուցիչները գրգուելու, որպէսզի ինձ դէմ
դատ բանալով ազգային խայտառակութիւնները օտար
դատարաններու առջև բերեն և այդ կերպով գանձագան
անձնաւորութիւններ անպատուեն:

Ահա տեսէք ինչ կը զրէ «Ազատ Բեմ»:

«Գիտէինք թէ մեր վարժարաններու մէջ անկա-
րող ուսուցիչներ և ուսուցչուհիներ կը գտնուէին, բայց
մնզի ծանօթ չէր մինչև հիմա թէ յայտնի անբարոյա-
կաններ ու փաշանների-բէյերի քմահաճոյցին ծառայող
պոռնիկներ» մուտ գտեր էին անոնց մէջ:,, թիւ 14:

«Մեր մասին, յանուն ազգային դատիքարակու-
թեան պիտի փափաքէինք որ ուսուցչական խումբը
գոնէ պատոյ ատեան մը պահանջէր այս կեղծաւոր
շարլաթանին դէմ: Բաց աստի, որովհետեւ խնդիրը ոչ
միայն ուսուցիչներուն և ուսուցչուհիներուն շուրջը կը
դառնայ, այլև այն պէյերուն և բաշաններուն, որոնք

«իրենց քմահաճոյցին ծառայեցնելով ուսուցչուհիները,
զանոնց կը նետեն դպրոցէն ներս իբրև մանկավար-
ժուհի՝ պիտի սպասէինք որ ցոյց տային այս առթիւ,
գոնէ իրենց անունին նախանձախնդրութիւնը: Ըստ ո-
րում գէթ Աղէքսանդրիոյ մէջ ասոնց թիւը սահմանա-
փակ է (առժամանակեայ ինամակալութեան մէջ մէկ
փաշա մը՝ թարթող բաշա և երկու պէյեր՝ թէյիզեան
և Արվազլը՝ միայն կը գտնուին) անտեղի չէ ակնկա-
լել թէ յականէ յանուանէ զիրենք անուանարկուած
զգալով պիտի փութան հանրային կարծիքին առջև
ինքինքնին արդարացնելու:» Թիւ 15:

«Ի՞նչ հրաշք է որ կը մղէ կոր ուսուցիչ մը, եր
աւանդած դասերու արգիւնքին դէմ յայտնուած բննա-
դատութեան շոգեպինդ պատասխանել՝ երբ անդին իր
նմաններուն բազմութիւնը — առանց բացառութեան —
լորիկ համակերպումի անհուսօրէն խաղաղական նշան-
ներով միայն կընդունի անբաղդատելի կերպով աւելի
ծանր ամբաստանութիւն մը»: Թիւ 16:

«Սա երկսայրաբանութենէն խոյս տալ չէ կարելի,
Տօքթ. Փաշայեանի ամբաստանութիւնը կամ ամենա-
ստորին տեսակէն զրպարտութիւն է, և կամ ճշմար-
ժարտութիւն: Երկու պարագայի մէջ ալ անտարբեր
լութիւնը ոչ միայն ուսուցչաց, այլև Եգիպտոսի հայ
հասարակութեան համար դատավարութիւն է:» Թիւ 18
ՕՀԱՆ ԽՆԾԱՄԵԱՆ:

«Զըսեր սակայն Մշակ, թէ երբ այդ քննադատութիւնը ինքնին ծանրապէս անուանարկիչ է ամբողջ գաղութի մը և ամբողջ երկու վարժարաններու պաշտօնէութեան դէմ, երբ եղելիւթիւնները յայտնապէս կը խեղաթիւրուին անոր մէջ՝ պէտք է, այնցան բնագատին դէմ որ միակ անձ մըն է, այնքան փափկանկատ վարուիլ որքան չէ վարուած ինքը, բազմաց դէմ» Թիւ 23, ՎԱՀԱՆ ՑԻՐԱՆԵԱՆ:

Յօդւածու աւելի չերկարելու համար մէջ չը պիտի բերեմ Ազատ Բեմ-ի մէջ զանազան առկթներով երեցած իմաստակութիւնները, տղայամիտ հակասութիւնները, ապուշ անհասկացողութիւնները, ինչպէս, «բացառութեանց ինդիրը, Ցիար. Մ. Տամատեանին ժամանակաւ նախատած ըլլալս (°), դատ պահանջելս, ներքին ու արտաքին անհատին զանազանութեան ինդիրը, ձեռքիս մէջ ձեռք չը դնելու և պատուար ու պատնէշ կանգնելու հրէշային մտածումը», ևայլն:

Մենք միայն սլիտի բաւականանանք դպրոցի հետ կապ ունեցող խնդրով զրադիւ:

Դալրոցներուն մասին զրածներս արդեօք զրպարտութիւններ էին թէ ճշմարտութիւններ, ահա այս կէտը կուզեմ բացատրել և զրածներուս ճշմարտութիւններ եղած ըլլալը փաստել ու հաստատել: Այս

փաստումները և հաստատումները պիտի ապացուցանեն նաև Ազատ Բեմ-ի խայտառակ զըշակներուն «սուտ չփանամ» ձեանալու խայտառակ օյինպազրիւնները և ամօթալի հակասութիւնները:

Մենք մեր տպաւորութիւնները կազմած էինք, ինչպէս արդէն յիշեցինք, հետեւեալ տօքնումաններու և զանազան վատահելի անձնաւորութեանց յայտարարութեանց վրայ, որոնք այս կամ այն ձեի տակ մեր զրածները կը հաստատեն, պիտի թւենք նաևնոր փաստերն աւ, որոնք երեան եկան Մշակ-ի մէջ զրուելին յետոյ:

Նոյն «Ազատ Բեմ»ը տարի մը առաջ (5 սեպտ. 1903, թիւ 20) երուանդ Օտեան ստորագրութեան տակ զրած է. — «Որովհետեւ ճամբու զրածները (ուսուցիչներ) փաշաներու, բէյերու կամ էֆէնտիններու շարքին մէջ պաշտպաններ չունին, մինչդեռ պաշտօնի վրայ պահուած ապիկարները կը վայելն այս կամ այն փաշային, պէյին կամ էֆէնտինն հովանաւորութիւնը: Ու Եփիպառս այն գերազանցապէս չընալ երկիրն է ուր փաշայի մը կամ պէյի մը հովանաւորութիւնը վայելող որ և է տգէտ ու անկարող մէկը կը նայ տարիներով վարժուհի կամ վարժապետ ըլլալ ու լեցուն-լեցուն ամսականներ առնել եկեղեցիին սնտուկէն, առանց վախ ունենալու թէ օր մը զինքը գուրու

սլիմակ նետեն։ Եզիպտոսի ազգային վարժարանները՝ չ
թէ տղաքը կրթելու սահմանուած հաստատութիւններ
են, այլ ապաստարաններ, անկելանոցներ վաշներու
և պէյերու պաշտպանեալնելուն համար։ Վերջապէս
դահիբէի և Ալեքսանդրիայի եկեղեցիներն ու դպրոց-
ները, կալուածներն ու բարեգործական հաստատու-
թիւնները ազգին չեն պատկանիր, այլ կարգ մը խեղ-
կատակ, պնակալէզ, քծնող ու շողօքորթ արարածնե-
րու որոնք հեռուէն կամ մօտէն, ուղղակի կամ անուղ-
ղակի, խոստովանելի կամ անխոստովանելի միջոցնե-
րով փաշա մը կամ պէյ մը ունին իրենց կռնակը։»

Հիմա լրջամիտ և անկողմնակալ ընթերցողը թող
բաղդատէ այս գրուածքը մեր գրածներուն հետ և եթէ
գտնէ երկու արտայայտութեանց մէջ տարբերութիւն-
ներ, թող բաքեհաճի մեզ ցոյց տալ: Մենք ոչ մի տար-
բերութիւն չենք գտներ այս երկուքին մէջ. ճշմարտու-
թեան և մտքի արտայայտութեան տեսակէտով, կար-
ծես թէ մին միւսին ընդօրինակութիւնն է, սա տար-
բերութեամբ, որ մենք անբարոյական և պոռնիկ բա-
ռերը շեշտեր ենք, իսկ Երուանդ Օտեան «խոստովա-
նելի և անխոստովանելի միջոցներ» բառերը. պոռնիկ
բառը իր նշանակութենէն շատ բան կը կորսնցնէ եթէ
«ի՞նչ են անխոստովանելի միջոցները»... հարցը տանք,
որոնց մէջ կարող են մտնել պոռնիկութենէ աւելի

Ճանք արարքներ և նոյնիւկ ոճիւներ ։ ։ ։
ԱՌՊ, ուր էին այն ժամանակ, երբոր Երուանդ
Օտեան այս տողերը գոկց, այո՛, ուր էին մեր դէմ
խօսող խելացի պարոնները, ի՞նչու համար այն ժա-
մանակ նոյն ազմուկը չը բարձրացուցին, նոյն նա-
խ անձաւիններ ովին ցոյց չը տուին ։ ։ ։

Գուցէ տղայաբար առարկեն թէ «Ազատ Բեմ»ի
նախորդ վարչութեան օրով գրուածներուն նոր վար-
չութիւնը պատասխանատու և համամիտ չէ, թէ նոր
վարչութիւնը տարբեր ուղղութիւն ունի ևայլն:

Սակայն այս միամբու առարկութիւնը փաստ ու
չէ հերքելու մեր ըստածներուն ճշմարտութիւնը. նախ
ընթերցողը պարտաւոր չէ թերթին վարչութեան և ուղ-
ղութեան փոխուելուն հետ փոխել նաև իր ուղղու-
թիւնը. եթէ երբեք թերթին ուղղութիւնը փոփոխու-
թիւն կրած է, այդ բանը նոր վարչութիւնը պարտա-
ւոր էր կանխաւ յայտարարել. իր ընթերցողներուն:
Երկրորդ՝ խնդիրը թերթի ուղղութեան վրայ չէ, այլ
այն անհերքելի իրողութեանց վրայ թէ ինձմէ առաջ
նոյն իսկ «Ազատ Բեմ»ի մէջ զրուած են այն բոլոր
բաները, զորս ևս յիշեր էի «Մշակ»ի մէջ: Երրորդ՝
խմբագրութիւն մը պարտաւոր է զիտնալ իր քննադա-
տած խնդիրն անցեալին մէջ ի՞նչ փուլերէ անցած ըւ-
տած խնդիրն անցեալին մէջ ի՞նչ փուլերէ անցած ըւ-

չէ թերթ մը խմբագրելու. փորձառութիւն, հմտութիւն, սկզբունք, որոշ ուղղութիւն և խմբագրական կոչում ունեցող մէկը միայն կրնայ ըմբռնել մամուլի և տպագրական խօսքի սրբութիւնը. «Ազատ Բեմ»ի գրչականը բացարձակապէս այդ բովոր բարեմասնութիւններէն զուրկ ըլլալին ալպացուցին:

«Ազատ Բեմ»ի գրչակաները պարտաւոր էին զիւնաւ, որ Պօղոսեան վարժարանին մէջ պաշտօնավարող ուսուչուէի Ծիկին Մատի Փէյլընեան, ժամանակին բողոքած է հոգաբարձութեան անդամներէն Տիար Կարապէտ Տէվրիշեանին և առաջնորդանի պաշտօնեաներէն մէկուն, իրաւացի կերպով յայտարարելով, որ վարժուէներէն մէկուն արարքը և վարքն ու բարքը օրիորդներուն բարոյականը կը խանգարեն և թէ պատիւչը բերեր այդպիսի անբարոյական ուսուցչուէի մը ներկայութիւնը կրթական սուրբ յարկին մէջ: Հոգաբարձուին պատասխանը եղած է — «Փաշային կը յայտնենք», և դեռ պիտի յայտնուի . . . :

Կառարկին թէ ամենքը մէկ ջրով լուացեր ենք, առանց բառարութիւններ յիշելու ընդհանրու կերպով անպատճեր ենք երկու դպրոցներու ուսուցչական խումբը, ևայլն: Աակայն լրագրական բարքերուն մէջ ընդունուած սովորութիւն մըն է, որ երբ հասարակական հաստատութեանց մէջ կատարուած ո և է զեղծում,

վասակար և վատ արարքներ մատնանիշ ըլլան, այնտեղ մասնաւրումներ աւելորդ են. Պոլսոյ և կովկասի լրագրութեան մէջ միշտ գրուած են ընդհանուր մտցով քննադատականներ ազգային այս կամ այն հաստատութեանց վրայ, օրինակ պատրիարքարանը «պաթախանէ», կոչած են և Ա. Էջմիածնայ միաբանութիւնը «մակարոյծներ և ծոյլեր», ևն: Դեռ այս օրերս պ. Ավօ «Մուրճ»ի նօ. 7ին մէջ «Եղիպտահայերու» մասին զրած իր յօդուածին մէջ դպրոցներու և լրագրութեան վրայ ճիշդ մեր ըմբռնած եղանակով, առանց բացառութիւններ յիշելուց ընդհանուր կերպով ձաղկած էր ինչ որ վատ և վասակար տեսեր էր. սոորենոյնութեամբ մէջ կը բերենք պ. Ավօի գրածները: — «Երկու քաղաքներու (Գանձրէ և Աղէքսանզրիա) մէջ ևս մեր ազգ դպրոցները կը կառավարուին կը թական գործէն բացարձակապէս անտեղեակ հոգաբարձուներով, որոնց ձեռքին մէջ «Թուլամորթ» ուսուցիչներ գործիք եղած՝ բութ գանակներով կը խողիսողեն ազգին մատաղ սերունդը պատրաստելով զանոնք հաշմանդամ և խեղամիտ ապագայ հայութեան անդամներ:» — Պէտք է նկատի ունենաւ, որ այս տողերը գրով պ. Ավօյին ամուսինը նոյն դպրոցներէն մէկուն մէջ պաշտօն կը վարէր: Ինչո՞ւ համար պ. Ավօն իր կինը բացառութեանց կարգը չէր դասեր և ան ալ մեղսակից էր ցոյց տու-

ած մատաղ սերունդի խողխողման գործին մէջ։ Առոր
պատասխանը չատ պարզ է և արդէն վերը բացատ-
րեցինք, միայն «Ազատ Բեմ»ի գրչակներուն համար
անհասկանալի և անբացատրելի է։

Պ. Ավօն Լրագրութեան վրայ խօսելով գրած է.
— «Գրեթէ տարի չանցնիր, որ սունկի նման անկիւն
մը սմբած մէկ հիւանդ ուղեղէ լոյս աշխարհ չընկնի
լրագիր մը կամ հանդէս մը, առանց իրարմէ ո և է
զանազանութեան մեր բոլոր եզիպտահայ մամուլի
ասպետներուն հաւատարիմ դաւանանքի հաւատամբը
դարձած է թերթ հանել և ազգին ծառայել։ Առանց
լուրջ մտաւոր պաշարի կելեն, խմբագրութեան աթոռը
կը գրաւեն, ուստի և եզիպտահայ լրագրութիւնը հա-
սեր է բացարձակապէս անբովանդակ խայտառակու-
թեան և թուղթ մրոտելու անկումին։» Պէտք է յիշենք,
որ այս տողերը գրող Պ. Ավօն Աղէքսանդրիայի մէջ
կը հրատարակէ «Արտէմիս» ամսաթերթը, ուրեմն, ի՞՛
թերթն ալ անբովանդակ խայտառակութեան և թուղթ
մրոտելու անկումին մէջ կը գտնուի. առանց բացառու-
թիւն կազմելու...։ Կը յուսա՞ց, որ մէկը իր կնոջ և
իր հրատարակած թերթին համար այսքան աննպաստ
կազմիքներ յայտնէ։ Մարդ պարզապէս յիմար մը ըլ-
լալու է, որ նոյն իսկ կասկածի...։ «Ազատ Բեմի վա-
րիչները միայն չեն կարող ըմբոնել լրագրական բար-
բեցները միայն չեն կարող ըմբոնել լրագրական բար-

բերու այս նրբութիւնները։

Նոյն կերպով վարւած է նաև «Աղատ Բեմ» Եր-
ուանդ Յանձնի վարչութեան որով, ինչպէս տեսանց
անոր գրածը։

Տիկին Մարի «Արտէմիս»ի 1903 թիւ 4-5 ին
մէջ մէր դպրոցներու վրայ խօսելով հետևեալ զայրոյ-
թալից տողերը կը գրէ. «— Մեզմէ շատերը բարոյականի
սահմանը չափազանց նեղ կը մըլոնեն...։ Տարամերժո-
րէն անբարոյական կը նույնուին միայն այն կիները, ո-
րոնք կապրին ամուսնական օրինաւոր յարկէն դուրս
ազատ և զիւրարեկ կապերով կամ թեթև բարքերով։
Ոնոնք կը վտարուին ընտանեկան մաքուր յարկերէն,
և որոնց բարե տալն անգամ անպատուարեր կը հա-
մարուի պատուասէր անձերէ. և սակայն կան այնպիսի
անբարոյականութիւններ՝ որոնք շատ աւելի ծանր և
վնասակար ազդեցութիւն ունին դեռ չը կազմուած
նկարագիրներու վրայ մանաւանդ. ատոնք չեն տեսնու-
իր գուցէ, չեն քննուիր, կարեռութիւն իսկ չեն տըր-
ուիր. մինչև իսկ երբեմն վարժարանական յարկերէն
ներս կը յաջողին սողոսկիլ այդ կարգի անբարոյական-
ներս կը յաջողին սողոսկիլ այդ կարգի անբարոյական-
ներ «դաստիարակուհի» նուիրական անունին տակ։
Վիթիարի անբարոյական չեն միթէ նախանձի թոյնով
վարակուած ստել, խառնակել, չարաչար բամբասել
ստոր շարժառիթներով պաշտօնակիցներ իրարու դէմ

հանել, աշակերտներուն մէջ հակառակութեան ողի արթը լույսնել խօսուածքի, շարժուածքի, կեցուածքի անօրինակ լրբութիւնով գայթակղեցնել մատաղ միտքեր, հազար անգամ աւելի զարշելի անբարոյականութիւններ չեն միթէ ջլդիկ «ըսի ըսաւներով» եւ վարնոց չարախօսութիւններով վարժարանը պղծել...: Կրնանք ուրեմն ասկէ հետեւցնել թէ ի՞նչ ահռելի աղէտներ կը գործեն «դաստիարակուհի» կոչուած այդ վիժածները մէր մատաղ աղջիկ սերունդին ճակատազրին վրայ...»

«Ազատ Բեմ»ի վարիչները եւ անոնց պէս խորհուները ինչո՞ւ համար այն ժամանակ չը հարցուցին թէ ո՞վ է այդ դաստիարակուհին. . .:

Այս ինգրոյ առթիւ նոյն «Ազատ Բեմ»ի թիւ 14ին մէջ Տրիբուն ստրագութեամբ լոյս տեսած յօդուածին մէջ Գահիրէի Գալստեան վարժարանին ուսուցչուհիներէն մէկուն դէմ շատ ծանր ամբաստանութիւններ կային, սակայն յօդուածագիրը, ինչպէս կերեւայ, տակաւին ամէն բան ըսած չէ. ուշագրաւ է հետեւեալ սպառնական պարբերութիւնը: — «Իսկ եթէ թեթեւօսվելին մէկը յօդուածիս հակառակ ընդիմականութիւն մը ընելու փորձ ընել ուզէ, այն ատեն սանձարձակ գրիչով պիտի դրւս նետենց Օրիորդին այն պէսպէս գոյները որոնք մինչ այսօր մոխրոյ տակ պահուած են:»

«Ազատ Բեմ»ի վարիչները եւ անոնց պէս խորհուները ի՞նչու համար նոյն ժամանակ յօդուածագրին չը հարցուցին թէ որոնք են մոխրոյ տակ ծածկուած այն պէսպէս գոյները:

«Ժողովուրդ»ի ընթերցողները, նոր արտատպումներ ընելով չեմ ուզեր ձանձրացնել քանի որ այդ արտատպումները նոյն իսկ «Ժողովուրդէն» պիտի ընէի, հետեւարար կը յանձնարարեմ «Ժողովուրդ»ի այս տարուան օ-9-10-11-12 թիւերը կարդալ, որոնց մէջ ընթերցողները պիտի գտնեն նոյն վարժուհին վրայ գրուած իսել մը աննպաստ և մեր ըսածները հաստատող իրողութիւններ: Թող ներուի մեզ միայն յիշատակել մի քանի յատկանշական խօսքեր եւ պարբերութիւններ. — «Ինչո՞ւ երբէց չը խորհուեցաւ որ ուսուցիչի եւ ուսուցչուհոյ ամենէն առաջ եւ ամենէն նուիցիչի պաշտօնն է՝ գեռատի սերունդին նկարագրիը ազնուացնել: Արդ, եթէ, վարժապետը կամ վարժուհին իր արարցով, իր թելապրութիւններով, իր յարակովիս ընաւորութեամբ կամ անատակ է այդ պաշտօնին, անոր մանուկ յանձնել պարզապէս Դաւաճանութիւն է: — Անշուշտ գայթակղութեանց վերջ մը պիտի տային: — Արդ կրնանք վստահ ըլլալ որ այդ գեղծումը մնացած է և պիտի մնայ առանց տիսուր հետևանքներու...» Թիւ 5.

«Եւ մտածել թէ այդ խեղճը առաջինը չէ բարեհիշտ վարժուհիին զոհերուն, որոնք կամ վարժարանէն բոլորովին կը քաշուին և կամ օտար վարժարանէն բոլորովին կը քաշուին և կամ օտար վարժարաններ կը դիմեն:—Վասն զի այս բոլոր պարագաներուն մէջ միայն ու միայն ուսանողութիւնն է որ կը տուժէ: Օր. Մանխսալեան ի՞նչ կարողութեան և արժանիքի տէր ալ ըլլայ, չենք վարանիր յայտարարելու թէ իր պաշտօնավարութիւնը օգտակար ըլլալէ շատ հեռի է:»

Թիւ 9:

«Հոս, Գահիրէ-լուսաւոր և ազատ հողին վրայ, մեր սիրասուն աղջիկները, վաղուան հայութեան յուսաժպիտ մենտորները, կեղծիքի ու ապօրինութեան թունալից մթնոլորտին մէջ կը պահուին:» Թիւ 10-11:

«Օր մը երբ հոգարարձուն վարժարանէն ներս կը մտնէր, կը տեսնէ թէ երկու տարբեր սեռէ պաշտօնեաներ բացակայ են, երբ տնտեսին կը հարցնէ, պատասխան կառնէ թէ մանչերուն ճաշարանին ներքին մասին մէջ իրարու հետ կը տեսակցին: Հոգարարձուն կը հրամայէ տնտեսին որ դուրս հանել զանոնք (!). ու կենան և որովհետև այսպիսի գաղտնի յարաբերութիւններ, որչափ որ անբարոյական հանգամանք մըն առնենան (!), դարձեալ երեսյթնին վարժարանին ալ չունենան (!), դարձեալ երեսյթնին վարժարանին երկսեռ ուսանողաց բարոյականը գայթակղեցնելէ ու

բեշ բանի չի ծառայեր: Թիւ 12-

«Մշակ»ի մէջ մեր յօդուածը լոյս տեսնելէ առաջ և յետոյ գըուած այս ամբաստանութիւններուն և նախատինքներուն ի՞նչպէս կարողացան համբերել և լոելեայն համակերպիլ «Ազատ Բեմ»ի վարիչները և իրենց նման խորհուները, մանաւանդ մեր պատուախընդիր (!) ուսուցիչներէն ոմանք. . . . :

Եվրիքա...: Պատասխանը արդէն գտած են. այդ բոլոր գըողները մեզի պէս ծանր խօսքեր, անբորոյական և պոռնիկ բառեր չեն արտասաներ. . . . Անբարոյական խօսքը իր լայն իմաստով աւելի ծանր ըլլալով հանդերձ, մեր յիշած յօդուածագիրներէն ոմանք գործածեր են, ուրեմն, այդ մասին առարկութիւն աւելորդ է. գալով «պոռնիկ» բառին, այդ մեր պետերաւոր երախաններուն ո՞վ իրաւունք տուաւ, որ այդ բառը առնեն իր սեռական իմաստով . . . թողնենք մի կողմ, որ շատ անգամ այդ մտքով ապականւածներ յախ աւելի քիչ վասա կը հասցունեն մարդկութեան, մանաւանդ մատաղ սերունդին, որքան աւելի շատ վասաներ կը հասցունեն ոչ սեռական պոռնիկները, վարքով ու բարքով պոռնկացածները: Եթէ պոռնիկ բառը իր սեռական մտքով պիտի առնուէր, ապա ուրեմն, ի՞նչու համար նոյն մտքով չէ առնուած, երբոր գալւուեան վարժարանին հոգարարձու Պ. Արտաւազդ

Հանըմեան, ի ներկայութեան Աւետիս քահանայ Շաղոյեանի, Յովհաննէս Սէթեանի, Յակոբ Մարգարիանի, Օհան Խնտամեանի (այս պարոնը յօդուածը զըրած ժամանակ միտքը չինկաւ արդեօք այս դէպքը, ի՞նչպէս շարունակեց պաշտօնավարել միւնոյն յարկին տակ ամբաստանեալին հետ...), Սուրէն Լիմէքճեանի և ուրիշներու, Օր. Մանիսալեանի երեսին պոռնիկ պոռաց.՝ :

Գրիչը ձեռք առնելէ, վճիռներ արձակելէ և պօլ-պօլ հայհոյելէ և ծաղրելէ (ծաղրելի գառնալէ) առաջ մեր պեխերաւոր երախանները միթէ պարտաւոր չէին գիտնալ այս ամենը. պարտաւոր չէին հարձուփորձ մնություն ծանօթ անձնաւորութիւնները, Շէրիտ-ընել ինդրոյն ծանօթ անձնաւորութիւնները, Շէրիտ-նեան պէյ, Ազիզ պէյ, Կոկանեան, Սիմոնեան, Զրաք-եան, Եպիքանեան, Հանըմեան, Տնօրէն, ուսուցիչ, ուսուցչին, ծնողներ, ևայլն:

Մեր պեխերաւոր երախանները այս ու այն կողմ կը փսփսան թէ Փաշաեանը Եզիպտոս գալէն յետոյ կուսակցական հակառակութիւնները սկսան և թէ պատ-ճառոր Փաշաեանի կուսակցամոլութիւնն է (!): Նախ որ մեր զործունէութեան քան երկար տարիներուն մէջ մեր զործունէութեան քան երկար տարիներուն մէջ մոլորով ցոյց տուած ենք մեր կուսակցամոլ մը չը մի-նելք.

Իսկ Եզիպտոսի մէջ համերաշխ ովի մը պահելու

համար ամէն ճիգ թափած և փորձով ալ, գործնակա-նապէս ալ ապացուցած ենք: Յիշենք մեր փաստերը:

1. Կիոնալով որ Տիգրան Երկաթ Միութեան ըն-թերցարանը Վերակազմեալներու յատուկ գործ մըն է, մենք ամենայն սիրով և յարմար առիթներով սկսանք յաճախել այնտեղ:

2. Նոյն ընթերցարանին նուիրեցինք մի տարե-կան «Առողջապահիկ» թերթ և պիտի շարունակէինք, եթէ մեր հակառակորդները իրենց կուսակցամոլութիւնը ցոյց չը տային:

3. «Կարմիր Խաչի Տիկնանց Միութիւնը» Դաշ-նակցականներու ձեռքով կազմուած ըլլալով հանգերձ, հակառակ մեր մէկ քանի ընկերներու առաջարկին, մի-այն համերաշխութեան ովին արծարծելու նպատակաւ աշխատեցայ և յաջողեցայ այդ միութեան չէզոք գոյն մը տալ:

4. Աղէքսանդրիոյ Դաշնակցական խումբերուն համար անհրաժեշտ եղող խմբատեղին բանալով, ան-համերաշխութեան տեղի չը տալու և «Տիգրան Երկաթ Միութեան» ընթերցատան գործը չը խանգարելու հա-մար, այդ խմբատեղին ընթերցարան չը կոչեցինք և այդ մտքով ալ կոմիտէի կողմէ հերքում մը ապեցինք «Ժողովուրդ»ի մէջ և խմբատեղին ճակատին վրայ միայն խմբատեղի խօսքը արձանագրել տուինք:

5. Գիտնալով հանդերձ, որ «Ազատ Բեմ» վերակազմնալուներու օրկան մըն է և սակայն յուսալով որ թերթը չը պիտի ծառայեցնեն կուսակցական նեղ մշտածումներու, բաժանորդ գրուեցայ:

6. Խմ անձնական յարաբերութիւններս բոլորի հետ ալ (բացի ամերիայական հովեր ունեցողներէ) անկեղծ, բարեկամական և համերաշխ էին:

Ուրեմն, ովք քանդեց այս համերաշխութիւնը: Ես թէ հակառակորդները :

Առաջին քարը նետողը «Ազատ Բեմ»ի խմբագրութիւնը եղաւ, անձնական վիրաւորանք հասցուց Տիկնոջս ծաղրական շեշտով մը խանուհի կոչելով, կուսակցամութեամբ կուսակցական վիրաւորանք հասցուց Սասնոյ տաք կոփնաբուն ժամանակ թրքական աղբիւրներէ եկած յուսահատեցնող հեռագիրներուն միայն «Ազատ Բեմ»ի մէջ տեղ տալով, իսկ հայերուն (իրենք գաշնակցականներուն կը հասկնան) նպաստաւոր և ոգևորող լուրերը բնաւ տեղ չէին գտնար այդ թերթին մէջ: Իսկ երկրորդ քարը նետողը դարձեալ «Ազատ Բեմ»ի խմբագրութիւնը եղաւ «Մշակ»ի մէջ յօդուածս պատրուակելով և այս անգամ բողուած յօդուածս պատրուակելով և այս անգամ բողուած յօդուածս պատրուակելով և այս անգամ (և ոչ թէ վկայ են «Ազատ Բեմ»ի մէջ իմ անձիս (և ոչ թէ վկայ են «Ազատ Բեմ»ի մէջ իմ անձիս (և ոչ թէ վկայ են «Ազատ Բեմ»ի մէջ իմ անձիս (և ոչ թէ վկայ են «Ազատ Բեմ»ի մէջ իմ անձիս)

ոգին պատկերացնող ոտանաւորները:

Այս ամինը միայն մէկ բան ապացուցին, թէ «Ազատ Բեմ»ի գրչակները և իրենց սրտովին համախոչները պարզապէս պեխերաւոր երախաներ են, որոնց հետ գործել և որոնց վրայ յոյս դնել կարելի չէ:

Մենք մեր վերջին խօսքը ըստնք. այժմ Եզիկտում է հայ գաղութին կը մնայ մտածել իր զաւակներու կրթութեան գործը մտաւորական և բարոյական ամուր հիմներու վրայ դնելու միջոցները որոնել և իր ազգային հաստատութիւնները նպատակայարմար և օրինաւոր կերպով ղեկավարելու արդար իրաւունքին տիրանալ:

Մենք ի հարկին ժողովուրդի ցաւերուն արձագանք տալու միջոցներ կը սեղծենք: Երբոր մենք կը սեմ, ես ինքինցս հասկցնել չեմ ուզեր, այլ ինձ նման խորհուներու և ժողովուրդի ցաւերուն իսկապէս ցաւակիցներու միացած ոյժը ակնարկել կուզեմ, որը այսօր արհամարելի ոյժ մը չէ և կարող է իր ճամբուն վրայ շարուած մեծ ու փոքր խոչնդուները թշել տանիլ և հայ ժողովուրդը առաջնորդել դէափ փրկութիւն:

18 Հոկտ. 1904

Ալեքսանդրիա



ԱԽԱԼ — ԱԽԻԴ

Էջ	Տար	Ախալ	Ախիդ
3	2	առաջքը	առաջքը
6	1	1.—Շարժումը	Շարժումը
7	22	հէտևցնել	հետևցնել
12	22	երկրորդ	երրորդ
13	4	խընդրոյ	խնդրոյ
14	2	փաստ 1.—	փաստեր —
20	5	ու	որ
23	6	քարոզելով ու	յարգելով և
»	16	տաքնապալի	տագնապալի
26	8	սահմանադրութիւն	սահմանադրութիւն
41	24	դուքս	դուքս
48	13	խնդրոյ	խնդրոյ



13421

504.

Ամբ

2013

ՀՀ Ազգային գրադարան



NL0046825

